

Ա Ն Ա Հ Ի Տ Ի

Վեցերորդ օրցանիկ

ԱՆԱՀԻՏ ԿԸ շարունակէ հրատարակուիլ միեւնոյն ուղղութեամբ եւ միեւնոյն ծրագրով :
Բաժանորդագիրն **կանխիկ է :**

Այն բաժանորդները որ զեռ չեն վճարած իրենց բաժնեկիւնը, ԿԸ խնդրենք որ փութան իրենց պարտքը հատուցանել :

Լոյս տեսաւ

Մասենադարան « Անանի » . — քիւ 3

ՕՍԱՐ ԽԱՅԵԱՄԻ

Փառեալիները

Թարգմանեց պարսկերէն ղնագրիկն

Գ. ՓԱՌՆԱՆ

Այս հատորը կը պարունակէ պարսիկ մեծ քանաստեղծին բոլոր քառականներուն թարգմանութիւնը եւ ընդարձակ ու հմտակց օտուժ. հատկութիւն մը՝ թարգմանչէն՝ եռյակամբ կեանքին ու գործին վրայ : Կը բաղկանայ 120 մեծադիր ու 3 սղկեղարդ երեսներէ :

Գինն է՝

Վերով թղթի վրայ	10	Ֆրանք
Բուշէ	5	—
Հասարակ —	3	—

Գ. Գ. Փառնակ որդւած է իր այս հատորին վաճառման հատոյթին կէտը նախքան Զէյթունի որդերուն համար քաղցած կանգնակաւքեան եւ կէտը Պէշիկթաշլեանի գործերուն հրատարակութեան :

Իսկ ուղղակիքը պէտք է դիմեն « Անու » հրատարակչութեան կամ մեր գործակալ տարներուն :

Լոյս տեսաւ

Հրատարակութիւն « Անանի » ֆ. — քիւ 2

ՄԼԲՏԻՉ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ

Ճառերն եւ Գերբուածները

ՆԱԼՕԹԱԿԻՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

Հրատարակեց

Ս. ՏԵՊԼԵՆՍԻ

Այս հատորը կը պարունակէ, քննչէն առդէն ծանուցած ենք, Մ. Պէշիկթաշլեանի բոլոր ճերթուածներն ու ճառերը, թարգմանիւ ծանօթագրութիւններով լուստարանուած : Կրտսեր քեզքուածներուն կ'ընկերանան ուշադրաբար թարգմանութիւնները : Կը բաղկանայ 200 մեծադիր էջերէ :

Գինն է՝

Ճրտակարի մէջ 3 ֆրանք, օտար եղիքներու համար 4,50. Ամերիկա 1 տոլար. Ռուսիա 2 ռուպլէ :

Վերով թղթի վրայ, « Անանի » ֆ. ծաւալով, 10 ֆրանք, Օտար նշիկներու համար 10,50. Ամերիկա 2 տոլար. Ռուսիա 4 ռուպլէ :

Յաւորք հատորը որ պէտք պարունակէ Պէշիկթաշլեանի փնտաղագրութիւնը, չոյս կը տեսնեն յատկիկայ նման :

ՄԱՐԿԱՆԻՍԻԱՆ ԹՏԷՈՒԻ ՄԷՁ. — Գ. Մաք-
սուսեան իր սկզբնաւորութիւնն ըրաւ Մոկիէրի
Ազանով. ինքն իսկ խազաց Հաբիակոսի նշա-
նաւոր գերը, եւ արտասովոր յաջողութիւն

գտաւ. զերջին արտքէն յետոյ, հասարակու-
թիւնը չորս անգամ ի տես կոչեց զինքը որո-
տազէն ծափեցով :

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՆԱՀԻՏ

- Թիւ 1. — Անարդ ծրանս, Եպիփուրի պարեզը, (Հապուաններ), Թարգմանեց Ա. Զօպանեան,
հեղինակին կենդանագրով. Գին 1 ֆրանք :
- Թիւ 2. — Ալֆրէս օր Վինկիի Քերթաւածները, հեղինակին կենդանագրով, Թարգմանեց Ա. Զօ-
պանեան, Գին 1 ֆրանք :
- Թիւ 3. — Օմար Խալամի Քառեակները, ըննական ուսումնասիրութեամբ մը պարսկերէն բնա-
գրէն Թարգմանեց Գ. Փառնակ. Գին 8 ֆրանք :

ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹԻՒՆԲ «ԱՆԱՀԻՏ»-Ի

- Թիւ 1. — Նահապէս Գուշակի Դիւանը, սիրոյ երգեր, խրատական եւ այլաբանական երգեր, պան-
դոխաթ երգեր. Գինական ուսումնասիրութեամբ մը հրատարակեց Ա. Զօպանեան. 3. ֆր.
- Թիւ 2. — Մկրտիչ Պեշկապաշեանի Քերթաւածներն ու հաւերը, ծանօթագրութիւններով հրա-
տարակեց Ա. Զօպանեան. 4 ֆր. 50

ՃԻՆԱՆՍԵՐԷՆ ԳՐԳԻՐ

LES MASSACRES D'ARMENIE, témoignage des victimes; recueil de lettres, traduites en français par A. TCHOBANIAN: préface de GEORGES CLEMENCEAU, Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

L'ARMENIE, SON HISTOIRE, SA LITTÉRATURE, SON RÔLE EN ORIENT, par A. TCHOBANIAN, avec une introduction d'ANATOLE FRANCE. Librairie du Mercure de France, 1 ֆր.

ZEITOUN, DEPUIS LES ORIGINES JUSQU'À LA GRANDE INSURRECTION DE 1895 par AGHASSI: Traduction française d'A. TCHOBANIAN: préface de VICTOR BERARD Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

POÈMES ARMÉNIENS ANCIENS et MODERNES, traduits en français par A. TCHOBANIAN, et précédés d'une étude de GABRIEL MOUREY sur la Poésie et l'Art arméniens. 2 ֆր.

CHANTS POPULAIRES ARMÉNIENS, traduction française avec une introduction par A. TCHOBANIAN; préface de PAUL ADAM. Librairie Paul Ollendorff.

Ouvrage couronné par l'Académie Française

3 ֆր. 50

ԱՆԱՀԻՏ Ի բաժանորդագրութեան պայմանները

Անահիտը կը հրատարակուի ամիսը անգամ մը :

Բաժանորդագրէին և տարեկան՝ 10 ֆրանք (մըանսա), 12 ֆրանք (օտար երկիրները
2 տուար (Ամերիկա), 5 բուլլի (Ռուսիա) :
Վեցամսեայ՝ 5 ֆրանք (մըանսա), 6 ֆրանք (օտար երկիրները), 1 տուար (Ամերիկա),
8 բլլ. (Ռուսիա) :

Յօգուած հա. բաժանորդագրին ղրկել հետեւեալ հասցէին ,

A. TCHOBANIAN

17, Rue La Bruyère

Paris

« ԱՆԱՀԻՏ » Ի ԳՈՐԾԱՀԱՆՆԵՐԸ

Դահիրէ	Պարոն Կիրակոս Զուլազեան
Ռուսահոգ	» Դանիկ Մազմանեան
Վառնա	» Զարպանէչեան
Ճիլիպէ	» Բազար Լինգլեան
Եթւ-Սօրք	» Պետրոս Գաբրէլեան
Իսթ Ութթըթաուն	» Կ. Մալխասեան
Սէնթըրլ Ժօլս	» Նշան Մինասեան
Զեքակօ	» Մ. Կիւսեղեան
Նեշուէ	» Յ. Աջաղեան
Ուսթըր	» Մինաս Գաբրէլեան